Իսթանպոլ իշին սէնէվի գըյմէթի 8 մէճիտ
6 այլըգ 4 »
3 այլըգ 2 »

Թաշրալարի իշին բոսթ իւճրէթի պիզէ օլարագ.
Սէնէվի գըյ. 10 մէճիտ
6 այլըգ 5 »
3 այլըգ 21/2 »

Եկուէն նիւսխէսիզ սաթըրը իքի էլի բարալըգ գայիմէյէ։

Մասիսի Էջերեան

ՄԻԻՆԱՏԻՒ ԷՐՃԻԵԱՍ

1879 ԶԻԼՀԻՃՃԷ 17
Ն. 3917

1878 ՆՈՅԵՄԲԵՐ 27 | ԱԼԱՖՐԱՆԿԱ ԴԵԿՏԵՄԲԵՐ 9

ՊՈՒՍԻՆ ԹԸՇԻՐԻՆԻ ՍԱՆԻ ՀՎ ԲԱՆԶԱՐ ԻՐԹԷՍԻ

Իսթանպոլ իշին սէնէվի գըյմէթի 8 մէճիտ
6 այլըգ 4 »
3 այլըգ 2 »

Թաշրալարի իշին բոսթ իւճրէթի պիզէ օլարագ.
Սէնէվի գըյ. 10 մէճիտ
6 այլըգ 5 »
3 այլըգ 21/2 »

Եկուէն նիւսխէսիզ սաթըրը իքի էլի բարալըգ գայիմէյէ։

Իլանաթըն պէհէր սաթըրը 1 ինճի տէֆա 3, Զինճի տէֆա 2, Յիւնճիւ վէ սայիր տէֆալար իշին 1 ղր. իլան սըրասընա գօնուլմասեան իլան սաթըրը 5 ղր։

Մէքթուպ վէ սայիրէ, Գալաթատա Բէնճէյէնպիհ բազարընտա վագը Ն. 41 Իբսի խանընտա Կարապետ Ֆանոսեան իսմինէ իրսալ իտիլէճէք տիր։

ԻԽԹԱՐ

Միւրէթթիպլէրիմիզտէն իքի պիրատէրլէրին ճէնազէսի զուհուր իթմէքլէ, պու կիւն զաղէթամզ պիզզարուր եարըմ նիւսխէ չէգարըլմըշտըր։

Պու կիւնքի նիւսխէ 50 բարա տըր։

ՀԱՎԱՏԻՍԱԹԸ ԹԷԼԷԿՐԱՖԻՑԷ

ԱԺԱՆՍ ՀԱՎԱՍ

Լօնտրա, 7 դեկտեմ.

Ամէրիկան իմվրայի ասքէրլեէսինէն պիր զաթ, Բիվարտ Ինկիլիզէր իւ միւլագաթ իմտի։ Հօրում օրտուկեահընտան հարէքէթ իտէն ժէնէրալ Բօպէրթ Խատոթ Տարգատ ն կէչիտինի միրուր իթտիյի հալտէ, Ամէրիկան մուհարիպսինէ խիթաս պուլմուշ նազարըյա պագըլաճագ տըր։

Պոմպայ, 7 դեկտեմ.

Շահ օլտուղունա նէզարէն, Գալաթ էտիրի Ինկիլիզէրէ արզը տէխալէթ իթմէշ տիր։

Լօնտրա, 6 դեկտեմ.

Ամէրիկան մուհարիպսինէ սէպլեպ օլան գալինէնին ալէյհինտէ վէրիլէն լայիհա, բազար իրթէսի կիւնիւ մէճլիսի առան վէ մէպուսանտէ մէվզույի միւզաքէրէյէ գօնաճագ տըր։

Պիւքրէշ, 6 դեկտեմ.

Օսմանլը էսիրլէրինին մէմալիքի Շահանէյէ իաալսի հագդընտա թանզիմ օլունան մուգավէլէնամէ տիւնքի կիւն իմզալանմըշ վէ պու կիւն մէճլիսի մէպուսան թարաֆընտան թասդիգ օլունմուշ տուր։

Պիւքրէշ, 7 դեկտ.

Եէնիտէն թէշքիլ իտէն հէյէթը մուտիրան շու վէճլէ տիր։

Ժան Պրաթիանօ, բէյլիսի վիւքէլալըգտա պէրապէր տա-խիլիէ նէզարէթինէ էսալէթէն, վէ հարսիէ նէզարէթինէ վէքեալէթէն,

Մ. Տիմիթրի Սթուրձա, մալիէ նէզարէթինէ,

Մ. Ժան Գամբինանօ, խարիճիէ նէզարէթինէ,

Մ. Սթանէսգա, տալիէ նէզարէթինէ,

Մ. Հէրէքիտ, նաֆիա նէզարէթինէ,

Մ. Ժէդանթէլի, մէզահիպ վէ մէարիվի նէզարէթինէ թայէին օլունմուշլար տըր։

Բէրլին, 7 դեկտ.

Ամէրիկա մէպուսան մէճլիսի իւչ իմթիմամի ազիմինտէ գօնթ Անդրասսինին բոլիթիգասընա տայիր միզաքէր սթ իւէ իւթիղալ իթմիշ, վէ միւշարիէյէ մուխալիֆէթ թարաֆտարլարընընն չէքեաեաթընա մուֆիտալ ճէվապ վիրէրէք ճէրէր իթիրազաթա մուվաֆֆագ օլմուշ տուր։

Պունուն իւզէրինէ խարիճիէ պիւտճէսի իթթիֆագը արաեա եագընն պիր էքսէլիէնթէլ գալալուշ իտիլմիշ տիր։

Պօսնա վէ Հէրսէք մէսարիֆի իշին 1879 այնէսինէ մէսարիֆը հարպիէ օլարագ 15 միլեօն ֆիորին թախսիս օլունմուշ իքէն, պու կիւն մէճլիսը մէպուսան, թախսիսաթը մէզկուրէնին, 20 միլեօն ֆիորինէ իալաղը հագդընա վուգու պուլուպ ումուրը հարպիէ նազարը թալաֆընտան իլթիղամ օլունան թէքլիֆի գալալուշ իթտի։

ԱԺԱՆՍ ՐԷՕՅԹՐ

Լոնտրա, 7 դեկտ.

Ամէրանիսթան էմիրինէ տէխալէթի հավի Հինտիսթան վալիսինէ կէօնդէրիլմի մէքթուպլարն մէալի մայիւմ օլմուշ սրը։ Մէքթուպլար մէզքիր, Ամիրէճիտ գալէսընդն ալընմասը իւզէրինէ կէօնդէրիլմիշ տիր։ Պունտա էսիր, վաղթի իլէ Ինկիլիզ սիւֆէրասընը, Ամիրէճիտ ալընը իսթիգլալը մահվ օլուր գօրգուսուլա գալալ իթմէսի, վէ Ինկիլիզերա հագդընտա պիր կէօնա խուսուսէթի օլմասընը, վէ միւնասէպաթը գատիմէնին իատէսի իւմիտինտէ պուլունտուղունու, վէ մուվագգաթէն պիր քիչիք սէֆիր կէօնտէրիլտիյի հալտէ գալալ իտէճէկինի պիլտիրմիշ տիր։

ՏԱԽԻԼԻՑԷ

Վէ

ԽԱՐԻՃԻՑԷ

ԹԷՎՃԻՀԱԹ

Մարտին սանճաղ միւթասարրըֆլըղը, էրզինճան միւթասարրըֆը սապըգ Խուրշիտ բաշա հազրէթլէրինէ թէվճիհ պույրուլմուշ տուր։

Իշլիտիկինէ կէօրէ, սատրազամ հազրէթլէրինէ կիտիպ, իֆատէյի մէսալիհ իթմէք իսթէեէնլէրինն էսկիտէն օլտուղու կիպի, Նիզամըզ վէ գայիսիպ միւրաճաաթ, վէ վագըթը վագըթըզ զիեարէթ իթմէքլիկին էօնիւ ալընմագ իւզրէ, ուսուլը միւրաճաաթը միւհթէվի պիր նիզամ թէրթիպ օլունմագտա իմիշ։ Պու նիզամնամէ հիքմիւնճէ, պուռնտան պէյլէ սատրազամ հազրէթլէրի իլէ միւլագաթ իթմէք իսթէեէնլէրին, պիր տէֆթէրէ իսիմլէրինի գայտ իլէ նէեէ տայիր իֆատէյլէրի օլտուղունու պիլտիրմէյլէրի լազըմ կէլէճէք, վէ պատէհու թայէին օլունմագ կիւն վէ սաաթը խապէր ալարագ, կիտիպ միւշարիէյէ հազրէթլէրինէ, զայիտ քէլիմաթտան արի օլարագ, իֆատէյի մասլահաթ իթմէյլէրի իգթիպա իտէճէք տիր։

—Վագթըն ալտըղը մալիւմաթա նազարէն, Մալիէ Նէզարէթինտէ, ումուրը Նէզարէթին մէրքէզի միւզաքէրաթը օլմագ, վէ քիւլլիեաթ ու միւֆրէտաթ, ումուրը Նէզարէթին վիրէճէկի ըէյ վէ գարար իւզէրինէ, ճանիպը Նէզարէթտէն իմրա գըլընմագ իւզրէ, պիր մէճլիսի ումուրը մպլիսէ թէնքիլ գըլընմագ տըր։ Ցէվայիրի Նէզարէթ, վարիտաթ վէ մէսարիֆաթը ումումիէ, վէ սանտըգ վէ մուհասէպաթը աթիգա, վէ ումուրը թահրիրիէ իտարէյի իթիպարընա պէյ իտարէսէ միւնգալսէմ օլաճագ, վէ հէր տայիրէնին ռուէսասընա էրքեանը, էհլ վէ միւճէրրէպ զէվաթ օլմագ իւզրէ, ինթիխապ օլունաճագ տըր։ Պու կիւնքի կիւն տայիրէյի Նէզարէթտէ պիլիւք քիչիք 1200 գատար մէմուր պուլունուշ հալտէ, տէրտէսթի իթթիխապ օլան գայիտէյի ինզիպաթիէ իլէ ումուրը Նէզարէթ, նիհայէթ թախմին օլունտուղունա կէօրէ, 250 քիչի իլէ իտարէ օլունմագ իմքան թախթընա կիրէճէք տիր։ Նէզարէթճէ իսթիխտամարընա լիւզումկէօրիւլմէքտէն նաչի իսրաճ օլունմալէրի լազըմ կէլէն մէմուրլար իշինտէ իգթիսար վէ էհլիէթլէրի օլանլար, հալէրինէ միւնասիպ, վէ տէվլէթ ու մէմլէքէթէ մէնֆաաթը ճալիպ խըտմէթլէրտէ գուլլանըլաճագ-լարը միսիլու, միւթէգաիւտ օլմագա միւսթահագգ օլանլար տախի, Ռուսումաթ էմանէթինտէ օլտուղու կիպի, պիր նէզամ թէվգիգան միւնասիպ մաաշաթ իլէ թէգաիւտ իտիլէճէք տիր։ Էրքեանը նէզարէթին վէ անտէն սոնրա թաշրալարտա պուլունան մէմուրլարընի մալիէէնին վազայիֆի մէմուրէյլէրի պու վէճհ իլէ թէնսիգ օլունուպ, հէր մէմուր վազիֆէսի տախիլինտէ, քէնտինէ էն եիւքսէք օլան մէմուրա գարշը մէսուլ օլաճագ, վէ մէսուլիէթ պու վէճհ իլէ թէսէլսիպ իլէճէկէճէք տիր։

—Տիւնքի կիւն Ամէրիկա սէֆիրի մապէյնի հիմաեունա կիտէրէք, հուզուրը Շահանէեէ չըգմըշ տըր։

—Տիւնքի կիւն Ռումանիա սէֆիրի Մ. Պրաթիանօ հուզուրը շահանէեէ չըգմըշ, վէ անտէն մէմլէքէթի ճանիպինէ ազիմէթ իթմիշ տիր։

—Հալը իսհանտէ պուլունան Պէտիրխան բաշա զատէլէր, իզհարը նէտոամէթ վէ տէվլէթի Ամէրէնին զիյրի աթըֆէթինէ տէխալէթ իթտիքլէրինէ տայիր Պաալը Ամիեէ պաթէլէկրաֆ պիր տէխալէթնամէ արզ իթմէլէրի իւզէրինէ, քէնտիլէրինին մազհարը աֆվ ու միւսաատէ օլտուգլարը Տիարպէքիր վալիսի վասըթասըյա ճէվապէն պիլտիրմիշ իսէ տէ, պունլար հէր նէ միւտիրիմիշ իսէ տէ, ճէզրէտէն ֆիրար թալաաեա մէպնի իսէ, ճէզրէտէն ֆիրար էյլէտիքլէրինտէն, վալիյի միւշարիէյէ հէնուզ ճէվապը աֆվը քէնտիլէրինէ թէպլիղ իսէմէմիշ տիր։ Մուախխարէն ալընան մանլիւմաթա նազարէն, միւսամիէյէհիմատէն Օսման պէյ թէքբար ճէզրէեէ ավտէթ իթմիշ, վէ Հիւսէյին պէյ տախի պիր միւտարէպէտ մէճբուհ օլմուշ տուր։

—Սատրազամ հազրէթլէրի, թէպրիք իշին ճիւմաա իրթէսի կիւնիւ հուզուրը ալիսէրինէ չըգան Ամեն. Սրբազան Պատրիարք Հայր հազրէթլէրինի գապուլ իթտիքլէրի սրբատա աթիտէքի նութգու իրատ պուեուրմուշլար տըր։

«Ումումա իճրայի ատալէթէ մէմուր օլտուս։ Քեաֆֆէյի թէպաայի Շահանէսինին քեամիլէն միւսաաթ իւզրէ պուլունմասը, արզուի հիմաեունլարը պուլունան չէվքէթլու Ասպիւլ Համիտ խան էֆէնտիմիզ հազրէթլէրինին պու էվամիրի շահանէյէրինի իճրա իտէճէյիմ։ Թահթը իտարէյի ռուհանիէն զտէ պուլունան Էրմէնի միլլէթ տաշլարընընգա իլթէ պուէսաս իւզրէ իտարէ օլունաճաղլարընը, վէ հէր նէվի ատալէթին իճրա օլունաճաղընը պէեան իտէպիիրսինզ։ Մէմուրիեէթլէրէ կէլինճէ, պիլա իսթիսնա էն միւգթէտիր օլանլարա թէվսիտ օլունաճագ տըր։ Մէմլէքէթիմիզ, վաթանը ումումի օլմագ մինասիպէթիյլէ վէզայիֆի տէ ումումա այիտ տիր։ Պիզ ճէվսիյի չէրիֆէտէ վէզայիֆի տինիէմիզի իճրա իթտիկիմիզ հալտէ, սիզ տախի քիւմսէլէրինիզտէ տուա օգուեօրսունուզ, փագաթ պիլա իսթիսնա քեաֆֆէմիզ պու վաթանըն էվլատը, վէ կաթը հայրէթի միլքտարինին սատրգ թէպաա ալընը։ Պու մինհաճ իւզրէ կիտէր իսէմ, իլթէ օ վագըթ վէլիինիմէթը պիմինէթիմիզ փատիշահըմըզ էֆէնտիմիզ հազրէթլէրինին էվամիրի շահանէյէրինի քէմաեիլիք իճրա իթմիշ օլաճաղըմ։ Պէն, եալընըզ գաթը հազրէթի Բատիշահինին արզուի շահանէյէրինին փէալի, վէ էֆքեարը հիմաեունլարընընն թէրճէմանը օլտ ուղումու թէքբար իտէրիմ։»

—Պէօյիւք վէ քիչիք քեաֆֆէյի սիւֆէրայի տիւէլի էճնէպիեէ, պաշ թէրճէմանղարը յա պէրապէր ճումա իրթէսի կիւնիւ Պաալը Ամիէ կէլէրէք սատրազամ հազրէթլէրինէ իճրայի մէրասիմը թէպրիքտէն սոնրա, խարիճիեէ տայիրէսինտէ, նաֆիա նազարը օլուպ խարիճիեէ վէքեալէթինտէ պուլունան Սավա բաշա հազրէթլէրինէ տախ ըէսմը թէպրիքի էյիա էյլէմէյէր տիր։

—Խասսա միւէրրիէթի, ռէրասքէրլիք մէնէէտը ճէլիլինէ իլավէ պույրուլտուղու կիպի, սարաեը հիմաեունտա մապէյնը հիմաեուն միւշիրլիկինէ մախսուս տայիրէսինին էվվէլքի կիպի սէրասքէրը լահագգ զաքի Օսման բաշա հազրէթլէրինէ թախսիսինէ իրատէ պույրուլմուշ տուր։

—Էսպագ Կիրիտ վալիսի Գօսթաքի բաշա հազրէթլէրի էվվէլիսի կիւն Տէրիսաատէթէ միւվասէլէթ իյլէմիշ տիր։

—Պուլղարիսթան թահտիտը հուտուտընա մէմուր Թահիր բաշա հազրէթլէրինին թահթը բիասէթինտէ օլարագ Ղալաթա սարայընտա թէճէմմիւ իտէն միւխթէլիֆ գօմիսիօնա, ճումա իրթէսի կիճէսի մահէլը մէզքիլտէ տէվլէթը Ամեէ գօմիսէրլէրի թարաֆընտան միւքէմմէլ պիր զիեաֆէթ վիրիլմիշ տիր։

— Ամէրիկա Նոյեմբերին 19 ընտա Բուէնոսէյրէսինտէ ատ-գուզ թօրբիլ աթէշ ալըսը, ամէլէտէն օն ալթը քիչի թէլէֆ օլմուշ տուր։

—Կէչէն ճումա կիճէսի ֆուրթունա մինասիպէթիյլէ, Սալը-Բազարընտա լէնկէրէնտագ օլան իքի եէլքէն կէմիսի իլէ պարը ուֆագ թէֆէք գաեբգլար գաղազէտէ օլտուղու միսիլու, կիճէ սաաթ պէշ բատտէլէրինտէ Զանագ գալէատան կէչմիշ օլան Մարսիլեա բոսթ վաբորու օրատա 9 սաաթ թէվգըֆ իթմէեէ մէճբուր օլմուշ օլտուղունտան անճագ ճումա ագշամ Տէրիսաատէթէ կէլէպիլմիշ տիր։

Օ կիճէքի չիտտէթի լոտոս բիւզկեարընընն թէէսիրի իլէ տէնիզէրտէ հասըլ օլան տալղալարտան Գում-Գաբու վաբոր իսկէլէսի խարապ օլմուշ, վէ Թորխանէտէ Գըլըճ Ամի բաշա ճամիի չէրիֆի մինարէսինին տախի ալէմի տիւշմիշ տիր։

—Եունան հէյէթի վիւքէլասընընն մէրվիճի էֆքեարը պուլունան Էթնիգօն Բնէվնա նամ զաղէթանընն պէեանընա կէօրէ, զաղի Ահմէտ Մուխթար բաշա հազրէթլէրի Աթինաեա վասըլ օլմուշլար տըր։

Միւշարիէյէհին Աթինատաքի մէմուրիեէթի թատհիհի հուտուտ մէսէլէսի հագդընտա Եունան գապինէթասուլյա միւզաքէրէ իթմէք, վէ Եունանլըլար Եանեա վէ Թըրհալատան վազ կէչմէք չարթըյա, պէյնէլ տէվլէթէյն թէտաֆիի վէ թէարրուզի պիր մուահիտ ագտ իթմէքտէն իպարէթ իմիշ։

—Գալաթատա Գրէտի Լիսնէ պանգասը տիրէքթօրու Մ. Մէրսիէ էվվէլքի կիւն Մարսիլեա բոսթասըյա Տէրիսաատէթէ ավտէթ իյլէմիշ տիր։

—Պանգը Օսմանի թարաֆընտան Լօնտրա դազէթալարընընա կէօրիւլէն պիր իլանա նազարէն, 1877 այնէսինէ ագտ օլունան միւտաֆասյի Օսմանիէէ իսթիգրազընընն պէյ միլեօն լիրայի ըսթէրլինէ պալիղ օլան մըգտարընընա մահսուսէն, պու քէրրէ 25.860 ըսթէրլին թէէտիեէ օլունարագ, գարշըլըգը 6 գըթա պէհէրի պէշ եիւզէր, վէ 194 գըթա պէհէրի եիւզէր, վէ 44 գըթա պէհէրի էյլիշտր, վէ 63 գըթա պէհէրի եիկիրմիշէր լիրայի ըսթէրլինլիք թահվիլաթ իմնա գըլընմը։

ՍԱՐԱՖԻՑԷ

ԳԱԼԱԹԱ ԲԻԱԶԱՍԸ

Էսկ. ուրմ. 25 նոյեմ. ագշմ գբ.	12	30
Էսկ. Ուրմ. 27 նոյեմ. սապկ. աշ.	12	33
Էն եիւքսէք	12	33
Էն աշաղը	12	32
Սաաթ 7 տէ	12	32
Բոյիդ 63 (Մութօն) 6 0/0 Ֆր.		70
» 65 (Մութօն) 6 0/0 Ֆր.		73
» 69 (Բինար) 6 0/0		70
» 72 (Պոնտիւթրէզօր) 9 0/0		21 1/2
» 73 (Բինար) 6 0/0		63
Բուսէլի Շըմէնտըֆէր		45
Բէքքօր	փր.	
Հէվալէսիզ	փր.	2 1/2
Ագչէ Ֆայիզի	0/0	10

Ա. ԳՍԻՕՆԼԱՐ ՖԻԵԱԹԸ

Քրէտի ժէնէր. 6 0/0 Լ. 0	4	35
Սօսի. ժէն. 6 0/0 Լ. Ս. գբ. ք.	4	26
Իսթանպոլ Պանգասը գ. ք.	6	5
Սօսիէթէ Օթթման Լ. Ս. գ. ք.	3	
Թրամվայ 5 0/0 Ղ. գ. ք	1	40
Լավրիօմ (մատէն) գ. ք. ֆր.		66

ԱԳՉԷԼԷՐԻՆ ՖԻԱԶԱՍԸ

Սմանլը լիրասը 100 ղրշան	Ղրշ.	Փր.
Ինկիլիզ լիրասը	108	34
Ֆրանսըզ ալթունու	87	6
Բօլ	89	12
Գերմանիէ ալթունու	51	10
Պէեազ մէճիտիյէ ֆարգը	6	36
Մէթալիք ֆարգը	21	20
Գէշիք ֆարգը	21	
Պագըր ֆարգը	79	
Խարպօն գայմէսի գարիք	9	45

ԳԱԶԻՄԷՆԻՆ ԲԻԱՁԱՍԸ

Էն եիւքսէք	357	
Էն աշաղը	357	
Սաաթ 7 տէ	356	20
Եիւզիւք գայիմէ պազըր հիասը իլէ	49	20

Կիրիտ նիզամնամէսինին թէմամիի իճրասը յլա պէրապէր պազը թատիլաթ ու իսլահաթը ամիր Խաթթը Հիւմաեունն իլէ իհսան պույրուլան ֆէրմանը սուրէթի տիր.

ՆՈՒՐԷԹԸ ԽԱԹԹԸ ՀԻՒՄԱԵՈՒՆ

(Մուճիպինճէ իճլալարը)

«Տէսթուրը միւքէրրէմ միւշիրի մու-
«ֆախամ նիզամ իւլ ալէմ միւտէպպի-
«րը ումուր իւլ ճիւմհուր պիլ ֆիքրիս
«սաբիպ միւթէմմիմի մէհամ իւլ է-
«նամ պիլ ըէյիւս սահիպ միւմէհհիտի
«պիւնեան իւլ տէվլէթ վէլ իգպալ միւ-
«շէյյիտի էրքեան իւս սաատէթի վէլ
«ինճալ էլ մահֆուֆը պիսքնուֆը ա-
«վաթբֆ իւլ մէլիք իւլ ալէա կի-
«րիտ վիլաեէթի վալիսի օլուպ պի-
«րինճի բիւթպէ Մէճիտի վէ ինքին-
«ճի բիւթպէ Օսմանի նըշանը զիշան-
«լարընը հայիզ վէ համիլ օլան վէզի-
«րիմ Ալէքսանտր փաշա ատամ Ալլահ
«ու Թաալէա ինճալէհու թէվֆիր ըէֆիի
«Հիւմաեունում վասլ օլըճագ մալիւմ
«օլա քի կիրիտ ճէզիրէսինին ուսուլը
«իտարէսի հագգընա 1284 սէնէսի
«Ռամազանընըն 25 ինճի կիւնիւ թա-
«ըիխլէ թաստիր ու ինա գելընմըշ
«օլան էմրը չէրիֆտէ մէվզու վէ միւ-
«էսէս օլան նիզամնամէնին թատիլ
«ու իսլահը խուսուսընա տայիր վու-
«գու պուլան միւսթէտիեաթը թէտ
«գիգի ինչին ասաքիրի նիզամիէյի Շա-
«հանէմ միւշիրանընան էրքեանը
«հարպիեէ ըէյիսի պուլունան մէ մու-
«ըասա Օսմանի վէ պիրինճի բիւթպէ
«Մէճիտի նըշանը զիշանլարընը հայիզ
«վէ համիլ օլան տէսթուրը միւքէր-
«ըէմ միւշիրը մուֆախամ նիզամ իւլ
«ալէմ վէզիրիմ զադի Ահմէտ Մուխթար
«փաշա ատամ Ալլահ ու Թաալէա ինճալի
«հու իւլ միւթէհայիզանը ըրինճալը տէվ-
«լէթը Ալիեէմտէն, վէ մէհքէմէյի Թէմ-
«եիզ ազասընան իֆթիխարիւլ է՝ ա-
«լէա վէլ է՝ ազամ Սալիմ էֆէնտի տամ-
«իւլ ուվուհու կէչէնտ միւթաալիգ օ-
«լան էմր ու իրատէյի Սէնիէյի մի-
«լիւքեանէմ մուճիպինճէ օլ թարաֆա
«իզամ օլընմըշ իտի։ Միւշարիւլ էյհիւ-
«մա ճէզիրէեէ վիսուլլէրի իւզէրինէ
«հուզուրի լազըմ կէլէնլէրինտէն միւ-
«ըէքքէպ մախսուսէն ազ տ օլունան
«մէճլիստէ միւսթէտ՝ եաթը մարուզէ
«պիթթէտգիգ, թատի ի գարարկիր
«օլան օն ալթը մատտէյի, վէ պազը
«ֆրդրայի մախսուսէյի շամիլ թան-
«զիմու թագտիմ օլունան վարազատա

Պիրինճի մատտէ— Կիրիտ նիզամ-նամէյի մախսուսու քէմաֆիիւսսազդ-մէրի իւլ իճրա օլուպ, եալընըզ պազը եէրլէրի պէր վէճհի զիյր թատիլ ու իքմալ օլունուպ, գանոնը էսասի տա-խի նիզամնամէյի մէղքիւր ահքեամը-նը ֆէսխ իթմէնէճէք տիր։

Ի քինճի մատտէ— Վալիյի միլաեէթ Կիրիտ նիզամնամէսինէ թէվֆիգան նասպ օլունուր. միւտտէթը մէմուրի-եէթի պէշ սէնէ օլաճագ տըր։

Ի չիւնճիւ մատտէ— Մէճլիսը ու-մումի, 80 նէֆէր ազատէն իպարէթ օլտուղու հալտէ, 49 ը Խրիսթիան վէ 31 ի իսլամ օլարագ թէշքիլ օլընաճագ տըր։

Տէօրթիւնճիւ մատտէ— Մէճլիսը ումումենին միւտտէթը իճթիմաիէյի սէնէվիէսի քէլ էվվել 40 կիւն օլաճագ տըր։ Նու գատար քի պու իլք սէնէ իչին իշլէրի միւտտէթը մէգք՝ ըէտէ խիթամ պուրմատըշընան տօլաեը իճապ իտէր իսէ, եալընըզ 20 կիւն միւտտէթ վէրիլէճէք, վէ միւղաքէ-ըթթը ալենի օլաճագ տըր։ Էլեէվմ տէսթուր իւլ ամէլ օյան նիզամաթ ու գավանին Օսմանիէնին թէթմիմի ղըմ-նընտա հէնուզ նօղսան կէօրիւնէն ճէ-զա վէ հուգուգը ուսուլը մուհաքէ-մէ, վէ նէվահի նիզամնամէլէրինի մէճ-լիսը ումումի տէրհալ պիթթանզիմ Պապը Ալինին ըէյ ու թէնսիպինէ արզ իթմէք սէլահէթինի հայիզ օլաճագ տըր։ Զէնքր օլունան նիզամնամէլէր, հուգուգը տէվլէթէ թօգունմատըղը, վէ նիզամաթ ու գավանինը Օսմանիէ-նին էսասընա մուղայիր պուլունմատը-ղը հալտէ թաստիգ օլունաճագ տըր։ Պունտան պէօյլէ նիզամաթը մէրիէնին ատէմը քիֆաեէթինի իքմալ զըմընը-տա, սըրֆ մէնաֆիի մահէլլիէնին ի-ճապ իթթիրէճէյի թատիլաթը իճրա-եէ կէլինճէ, մէճլիսը ումումի օլ պապ-տէ սիւլիսանը էքսէրիեէթը տրա իլէ գարար վիրտիյի թատիլաթ Պապը Ա-լինին թէնսիպ ու թաստիգինէ արզ իթմէք սէլահիեէթինտէ պուլունա-ճագ, վէ սիւլիսանը էքսէրիեէթը ա-րա գատէսի եալընըզ պու պէնտին ճիւմէյի ախիրէսի հիւքմինին իճրա-սընտա գալաճագ տըր։

Պէչինճի մատտէ— Իճապաթը մա-հէլլիեէ կէօրէ, Խրիսթիան գայմա-գամլար, Իսլամ գայմագամլարտան զիեատէ նասպ իտիլէճէք տիր։

Ալթընճը մատտէ—իտարէ մէճլիսլէ-րինին հէյեէթի քէլեվվել թէրէքքիւպ իտէճէք տիր։ Պունտան պէօյլէ ըէյի-սի թապիիլէրի օլան վալի վէ միւթէ-սարրըֆ վէ գայմագամլարտան պաշգա մէմուրինի սայիրէտէն քիմէսնէ ատխիլ օլմաեաճագ տըր։

Եէտինճի մատտէ—Դուվվէյի ատ-լիեէ, գուվվէյի իճրաիէտէն այրը վէ վէսթագիլ օլաճագ տըր։ Հէյեէթը մէհքիմ սաալթգը վէճհէլէ գալաճագ տըր, ֆագաթ պու պապտէ մէճլիսը ումումի թասարրուֆա էնֆա վէ իճրա-յի ատալէթէ տահա գապիլիեէթի պիր սուրէթը թէրթիպաթ պուլապի-լիր իսէ, Պապը Սլինին թէնսիպ ու թաստիգինէ արզ իտէպիլէճէք տիր։

Սէքիզինճի մատտէ—Վալինին պա-տէմա պիր միւշավիրի օլուպ, վալի Իս-լամ օլտուղու հալտէ միւշավիրի Խրիս-թիան, վէ Խրիսթիան իսէ միւշավիրի Իսլամ օլաճագ տըր։

Տօգուզունճու մատտէ—Ճէզիրէ-տէ ալէլ ումումի ումուրը թահրիրիեէ, վէ մէհքիմ վէ մէճալիսին զապթ ու մաղպաթալարը Թիւրքի լիսան իւզրէ ճէրէեան իտէճէք, անճագ Իսլամ իլէ Խրիսթիան ալէլատէ Ռում լիսանընընա սէօյլէշտիքլէրինտէն, մէճլիսը ումումի վէ մէհքիմտէ միւղաքէրաթ լիսանը Ռումի իւզրէ ճէրէեան իտէճէք տիր։

Օնընճը մատտէ—Վալիտէն մատա պէլճիւմէ մէմուրին տախ ուսուլ ու նիզամաթը միրիեէ թէվֆիգան նասպ ու թայեին օլընաճագլար իսէ տէ, եէրլիտէն էվսաֆը լազըմէյի հավ՝ զէ-վաթ պուլունտուղու հալտէ ըիւճհանի-եէթի օլաճագ տըր։

Օն պիրինճի մատտէ—Մէճլիսը ու-մումի ազար ուսուլի իչին, տէվլէթ վէ էհալիճէ տահա էնֆա պիր սուրէթը թահսիլիեէ պուլունտուղու հալտէ, թէնսիպ վէ թաստիգը տէվլէթէ արզ իտէճէք տիր։

Օն իքինճի մատտէ—կիրիտ ճէզի-րէսի Ժանտարմա հէյեէթինին թէշքի-լի իչին եէրլիտէն թալիպ օլաճագ Իս-լամ վէ Խրիսթիանլարը, հիւքիւմէթը սէնիեէ նիզամընա թէվֆիգան ալզ վէ գապուլ իտէր։ Պունլարըն ատէմի քի-ֆաեէթի թէհադզուգ իթմէտիգճէ, մէմալիքը մահրուսէնին էհալիյի սայի-ըէսինէ միւրաճաաթ օլընմաեաճագ, վէ ալայ պէյի Տէրիսատէթտէն նասպ ու թայեին օլունըղ, զապիթանը սայի-ըէսի մահէլլի հիւքիւմէթի նիզամընա թէվֆիգան Իսլամ վէ Խրիսթիանտան ինթիխապ վէ թայեին, վէ Տէրիսատ-տէթտէն նասպ օլունաճագ տըր։ Վէ պունլարըն զապիթան վէ նէֆէրաթը-նա մախսուս թագաիտ սանտըղը թէ-էսիս, վէ նիզամը մախսուս թանզիմ իտիլէճէք տիր։

Օն իչիւնճի մատտէ—Մէսարիֆճէ, գախտէյի թասարրուֆիէեէ բիաեէթ օլունաճագ, վէ ասաքիրը նիզամիեէ-նին մէսարիֆի, վէ կէօմրիւք վէ տու-խան վէ թուզ բուսուսու իլէ էլեէվմ վիլաեէթ պիւտճէսինտէ օլուպ, հիւ-քիւմէթը մահէլլիեէ թարաֆընտան իտարէ օլունակէլէն, վէ պատէհու թէֆրիգի մուգարրէր օլան էմրագը վագֆիիեէ հասբլաթ ու մէսարիֆա-թը խարիճ թութուլարագ, հիւքիւմէ-թին պագի վարիտաթընտան մէսարի-ֆաթը պիթ թէնզիլ, վարիտաթը սա-ֆիէսինին նըսֆը խաղինէյի ճէլիլէյէ վէ նըսֆը տիկէրի, պիրինճի տէրէճէ-տէ հապսխանէլէր, իքինճի տէրէճէ-տէ մէքթէպլէր, վէ իչիւնճիւ տէրէ-ճէտէ խասթախանէլէր, վէ տէօր-տիւնճիւ տէրէճէտէ լիման վէ եօլլար կիպի մէնաֆիի ումումիեէ տայիր մէճլիսի ումումի թարաֆընտան գա-բարլաշտըրըլաճագ ամէլիեաթը իճրա-սընա սարֆ օլունաճագ, վէ հէր սէնէ թէգարրուր իտէն վարիտաթ ու մէսա-րիֆաթ պիւտճէսինտէ թայեին օլուն-տուղու իւզրէ տէվէրան իթթիրիլիպ իթթիրիլմէտիյի գազիէսինին թահ-գիգ ու թէտգիգի, մէճլիսի մէղքիւր թարաֆընտան իճրա գելընաճագ տըր, չու գատար քի, պալէատէ զիքր օլու-նան վարիտաթ, մէսարիֆէ թէգապիլ իթմէտիյի, վէ թէքսիրը վարիտաթ ի-չին հիւքիւմէթէ միւթէրէթթիւպ մէ-սայի տախի սարֆ օլունուպ տա եօլու պուլունամամասընտան նաչի մատաաթ վիրիլէմէտիյի հալտէ, պու մատաաթ ա-չըղընը գարամագ իչին, ճէզիրէնին օ սէնէ կէօրիւք հասբլաթընտան նըսֆը-նա գատար պիր մէպլաղ թարաֆը տէվլէթտէն վէրիլէճէք տիր։

Օն տէօրտիւնճիւ մատտէ— Գայմէ ճէզիրէտէ թէտավիւլ իթմէեէճէք, վէ մէմուրին մատաաթը մէթալիք օլարագ թէսվիեէ իտիլէճէք տիր։

Օն պէշինճի մատտէ— Տէվլէթը Ա-լիեէնին նիզամաթ ու գավանինէ թէվֆիգան ճէզիրէտէ ճէմիեէթը իլ-միեէլէրլէ մաթպաալարընը թէէսիսի, վէ էվրագը հավատիսին թապ ու նէշրի ճայիզ օլաճագ տըր։

Օն ալթընճը մատտէ—Շաեէտ իս-թիգլալը մէհքիմէ, վէ գավանինի մէրիէեէ, վէ ճէզիրէ նիզամնամէսինէ մուղայիր էվամիրը ալիեէ կէլիր իսէ, մէվզուրի իճրաեէ գօնընմաեաճագ տըր։

Ծէբրանը մախսուսէ։ Աֆվը ումումի իլան օլունաճագ տըր։ Վէ զէրրատէն պագատաեի միրիեէ թալէպ օլընմաեա-ճագ տըր. չու գատար քի զիմմէթը միրիեէլէրի օլան միլլէթզիմլէր իլէ է-մանէթ իտարէ մէմուրլարը հագգընտա մուգատտէմէճէ կէմիշ օլան իրա-տէ միւնտէրիճաթընա թէվֆիգ մուա-մէլէ օլունաճագ տըր։ Վէ սիլահլարը-նընն եանլարընտա գալմասը իչին էհա-լիեէ միւսատէ օլունաճագ, վէ ֆա-գաթ հիւքիւմէթին բուխսաթը օլմա-տըղճա քիմսէ սիլահ իլէ կէզմէեէճէք տիր։ Պիզուտրէթ օլան մէտեունլա-ըընն թէսհիլը տէյնլէրի իչին 1866 վու-գուաթընտան էվվել ազտ օլունան տիւեունաթ մէսէլէսինին գաթիէն հալլի իչին պիր սուրէթը թէսվիեէ պուլունաճագ տըր։ 1866 վագբասը-նան տօլաեը մուվագգաթէն զապթ օրընանլարտան մատտա, օ զապիտէն ֆիրուխթ իտիմիշ էմրաք ու ազար վար իսէ, հիւքիւմէթը մահէլլիեէ պունլար իչին Պապը Ալիեէ պէլ միւ-բաճաա խֆիյի միւգթէզասընա պա-գաճագ տըր։ Խրիսթիան իթամ սան-տրդյարը հազգընտա ճէզիրէնին պէշ զիմիօվիրանտիասը թարաֆընտան թագ-տիմ օլընմըշ օլան նիզամնամէ պուրաճա պիթ թէտգիգ էմրի թաստիգի Պապը Ալիեէ արզ օլունաճագ տըր։ Ֆէրազաթ սէնէտտէրինտէն մատտա պէլճիւմէ մուգավէլաթ վէ պիի էմլաքա տայիր սէնէտաթը ազտ ու թանզիմի, վէ ըէ-հին ու ամանաթ վազ ու գայտը իչին ճէզիրէտէ ագլամը մախսուսէ թէչքիլ իտիլէճէք տիր։ «տէյի մուհարրէր օ-«տուղունտան, մէվատտ ու ֆըզրաթը «մէզքիւրէ էնճիմինը մախսուսը վիւ-«քէլայի ֆիխամըմտա պիլ միւզաքէրէ, «թատիլաթը մուգարրէրէ, միւքթէ-«զայի մէվզը վէ հալէ մուվաֆըգ օլ-«մասըյլա, իյֆայը միւքթէզիեաթը «թէնսիպ ու թէսվիպ գելընմըշ, վէ «քէյֆիեէթ թարաֆը էշրէֆը Բատի-«շահանէմէ արզ իլէ, լէտել իսթիզան «մուճիպինճէ իճրասը խուսուսունա «էմր ու իրատէյի սէնիէյի միւլիւ-«քեանէմ միւթասլիգ ու շէրէֆուտուր «օլարագ, միւգթէզայի միւնիֆի իւզ-«րէ, իֆհամէն վէ իլանէն տիվանը «հիւմաեունումտան իշ պու էմրը ճէ-«պիլ իւլ գատրըմ իստար, վէ պալէատը «խաթթը հիւմաեունու չէվգէթմագ-«ղունը շահանէմիէ պիթթէվչհէ թիս-«եառ օլունմուշ տուր։ Սէն քի վալիյի «միւշարիլէյհսին, վիսուլու ֆէրմանը «ճէլիլ իւլ իւնվանը միւլիւքեանէմտէ «քէյֆիեէթ էմր ու իրատէյի սէնիէյի «միւլիւքեանէմի պիրճիւմէ էհալիեէ «իլան ու իշաաթ վէ սիճիլլէ գայտ ու «իշարէթլէ, տայիմէն վէ միւսթէմէրրէն «հիւանիւ իճրասը խուսուսունա մէղեի-«տը իթթինա վէ տըզգաթ վէ հիչ պիր «ֆէրտ թարաֆընտան խիլաֆընտա «հարէքէթ վուգու պուրմասընա «սարֆը մէսայի վէ մագտէրէթ էյլէ-«եէսին։ Թահրիրէն ֆիլ եէօմ էյլա-«միս վէլ աշերին մին շէհրի զիլգա-«տէթիւ շէրիֆէ ռիսէնէթէն խամս վէ «թէսային վէ միաթէյն վէ էլֆ։»

Կէչէնլէրտէ իթալիա գրալընա սույի գատտ իտէն ճիովաննի Բատ-վանթը քէնտի վալիտէսինէ եազմըշ օլտուղու շու աշիտէքի մէքթուպ, Բօմա Գաբիթալէ նամ զազէթատա կէօ-ռիւրմիւշ օլմազլէ, թէրճէմէսինի պէր վէճհի աթի պէեան իտէրիզ.

Սէվկիւլիւ վալիտէ,

Ինչպու մէքթուպտա, միւթթէհիմ օլան էվլատընըզ սիզէ թագտիմ օլուն-մազտա տըր։ Ֆուգաթ պէն միւթթէ-հիմ տէյիլիմ, չունքի սիզ անը ասլա անլաեամազսընըզ։

Պէն, ինսանիեէթի, քէսպի սերվէթ իթմիշ օլան պիճիւմէ ճէպպարլարա գարշը մուհաֆազա իթտիմ։

Պու ճէլլատլար ճիւմհուրիեէթի ու-մումիեէ իլէ մահվ ու նապէտիտա օլա-ճագլար տըր։

Հէր նէ իսէ, սէվկիւլիւ վալիտէ, սիզ պանա մուգատտէս թէպէրրիւ-քեաթընընը իրսալ իտինիզ։

Գարտաշլարըմա սէյամ կէօնտէրտի-կիմէ պէրապէր, աֆվլարընը տախի թէմէննի իտէրիմ . . . . . .

Զէյլ.— Պէն գապահաթլը տէյի-լիմ։

Զէվճինիզին վուգույի վէֆաթընտա, վէ անըն էլլէրի իչինէ խաչ վազ իտէ-րէք, էվլատլարընա տուա իթտիրտի-կէնիզտէ, նէ ճէսարէթլէ միւթթասրֆ իտինիզ իսէ, եինէ օ ճէսարէթլէ միւ-թասրֆ օլունուզ։ Միւպարէք տուա-նըզը պանա իրսալ իտինիզ։ Սիզտէն վէ էհալէթիմտէն աֆվըզ տիլէրիմ, չունքի պէն վաթանըմ օյան էհալէթէ ասլա հագարէթ իթմէտիմ։

Էվվէթ, գրալար ճէպպար տըրլար։ Վէ գրալ Հիւմպէրթ իչին հէր նէ գա-տար օ գապիտէն օրմատըզը սէօյլէնի-լէճէք իսէ տէ, բաքին օ տախի պիր թագըմ էհալիլէրին ճէպպարը օլան վէ հուգուգու միլլէթի թէճավուզ էյլէեէն պիր բէտերատէն տօղմուշ տուր։ Քէն-տիսի քէսպի սերվէթ իթմէքտէ, վէ քէնտուլի վիգաեէ վէ մուհաֆազա իթ-մէք իչին, պիր թագըմ վէրկիյէր իլէ միլլէթի ֆէտա իթտիրմէքտէ տիր։

Էվլատընը

ՋԻՕՎԱՆՆԻ ԲԱՍՍԱՎԱՆԹ

ՍԱՀԻՊ ԴԱՐԶԷՑԱ
ԿԱՐԱՊԵՏ Ե. ՓԱՆՈՍԵԱՆ